



ԳԱՅՉԱՎԱԼԿԻ

Է. ՏԱՐԻ. ԹԻՒ 4.

1850

ՓԵՏՐՈՒԱՐԻ 15.

ԲԱՐՈՑԱԿԱՆ

ՅԱԴԱԳԻ ՄԱՐԴԿԱՑԻ ՊԱՐՏՈՅ

ԳԼՈՒԽ Ը.

ԱՅԻ ՀԱՅՐԵՆԵաց :

Եթև ամենայն զգացմունքներն որ զմարդիկ իրարու հետ կը կապեն ու զիւրենք առաքինութեան կը յորդորեն՝ ազնուական զգացմունքներ են։ Շնական փիլիսոփան որ այնչափ իմաստակութիւններ կ'ընէ ամէն տեսակ ազնիւ մտածութեանց դէմ, մարդասիրութիւն կը ծախէ՝ որ հայրենեաց սէրը ոտքի տակ առնէ։

Ի՞նչ կ'ըսէ. — “ Կամ հայրենիքս բոլոր աշխարհս է. ան պղտիկ անկիւնը՝ ուր որ ես ծներ եմ՝ ինչ իրաւամք ամէն տեղերէն վեր պիտի դնեմ, երբոր ուրիշ այնչափ տեղեր անկէց լաւ են, և անոնց մէջ ալ կրնամնոյնպէս կամ աւելի աղէկ ապրիլ. հայրենեաց սէրը ու-

րիշ բան չէ՝ բայց եթէ տեսակ մը ինքնահաւանութիւն՝ շատ մը մարդկանց հասարակ եղած՝ որպէս զի անուվ կարենան համարձակ ատելուրիշ մարդիկը . . .

Այսպիսի ցած փիլիսոփայութեն, չխարուիս, սիրելի : Հածութեանը նըշան աս է որ մարդկային բնութիւնը վար կը զարնէ, անոր առաքինութիւնները կ'ուրանայ, անոր ազնուութիւն տուող բաններն ալ խաթէութիւն, կամ անխելքութիւն և կամ չարութիւն կ'անուանէ : Ուեծամեծ խօսքերովլաւ լաւ յօժարութիւններն ալ ընկերութեան բարւոյն խիստ օգտակար բաններն ալ գետնէ, գետին զարնելը դիւրին՝ բայց անարդ արուեստ է :

Ընականութիւնը զմարդ ցեխի մէջ կը պահէ . ան ցեխէն զինքը հանելու աշխատողը ճշմարիտ փիլսառփայութիւն է , և ասիկայ աստուածապաշտ փիլսու փայութիւն է , ու հայրենեաց սէրը կը պատուէ :

Դրաւ է , բոլոր աշխարհս ալ մեր հայրենիքն է կրնանք ըսել : Իմէն ազգերն ալ մի և նոյն մեծ ազգատոհմին կտորներն են՝ որ ընդարձակութեանը պատճառաւ չկրնար մէկ կառավարութեամբ կառավարուիլ , թէպէտ և իր գերագոյն տէրը Իստուած է : Ո՞եզի նման արարածները մեզի հետ մէկ ազգատոհմհամարիլ՝ ընդհանրապէս բոլոր մարդկային ազգին վրայ աղէկ աչքով նայելու պատճառ կ'ըլլայ մեզի : Բայց ասովլ չեն վերցուիր ուրիշ մոտածութիւններն որ նոյնպէս ճշմարիտ են :

Իսիկայ ալ գործնական ճշմարտութիւն մըն է՝ որ մարդկութիւնը զանազան ազգեր կամ ժողովուրդներ բաժնուած է : Ազգ կամ ժողովուրդ կ'ըստու այն մարդկանց բազմութիւնը՝ որ նոյն հաւատքը , նոյն օրէնքները , նոյն սովորութիւնները , նոյն լեզուն , նոյն ծագումը , նոյն փառքը , նոյն թշուառութիւնը , նոյն յոյսերը , և կամ աս բաներուս ամէնն ալ չէ նէ՝ մէկ քանին ունենալով , իրարու հետ աւելի սիրով մը կապուած են : Ի՞ս սէրը , աս մի և նոյն ազգին անդամներուն իրարու հետ կապուիլ ինքնահաւանութիւն հասարակաց անուանելը անոր կը նմանի որ կատաղի երգիծաբանին մէկը ուզէր վար զարնել հայրական սէրն ու որդիական սէրը , ըսելով թէ անիկայ դաւակցութիւն մըն է որ կ'ընէ ամէն հայր իր որդւոցը հետ :

Ո՞իշտ մոքերնիս բերենք որ ճշմարտութիւնը շատ կողմ ունի , և թէ առաքինական զգացմանց մէջ մէկն ալ չկայ որ հարկ ըլլայ մնուցանել : Դրնենք թէ անոնց մէջը մէկը կայ որ մասնաւրաց միայն պահուած ըլլալով՝ կը նայ վնասակար ըլլալ . թող մասնաւրաց չպահուի , և ահա վնասակար ըլլար :

Իմենայն մարդկանց վրայ ալ սէր ունենալը շատ լաւ բան է , բայց մարդու իր ծնած երկիրը սիրելուն արգելք պիտի ըլլայ . ծննդեան երկիրը սիրելը շատ լաւ բան է , բայց ընդհանուր մարդկութեան վրայ սէր ունենալուն արգելք պիտի ըլլայ :

Իմօթ այն ցած մարդուն որ կը տեսնէ թէ մարդկանց մէջ եղայրսիրութեան , իրար պատուելու , իրարու օգնելու , իրարու հետ անուշութեամբ վարուելու որբազան կապը որչափ զանազան կողմեր ու պատճառներ ունի , և չգովեր :

Երկու եւրոպացի Ճանապարհորդներ իրարու կը հանդիպին աշխարհիս հեռաւոր մէկ կողմը , մէկը թնուրին ծնած՝ մէկալը լ ոնտրա : Երկուքն ալ եւրոպացի են . աս իրենց յատկութիւնը սէր մը կը ձգէ մէջերնին , մանաւանդ ասանկ ըսեմ՝ հայրենասիրութիւն մը կը ձգէ , անովլ գովելի ջանք մըն ալ կ'ունենան որ ամէն բանի մէջ իրարու օգնեն :

Ուրիշ տեղ երկու իրեք հոգի կը տեսնես որ իրարու խօսքը աղէկ չեն հակրնար . սովորաբար խօսածնին նոյն լեզուն չէ . թերեւս կարծես թէ իրենց մէջ հայրենասիրութիւն չկայ , կը խաբուիս : Օ ուկցերացի են իրեքն ալ . բայց մէկը իտալական գաւառէ , մէկալը գաղղիականէ , մէկան ալ գերմանականէ : Օ իրենք պաշտպանող քաղաքական կապը նոյն ըլլալուն համար , հասարակաց մէկ լեզուի մը պակասութեանը տեղը կը բռնէ , սէր կը ձգէ մէջերնին , ու վեհանձնութեամբ մի և նոյն հայրենեաց համար նեղութիւնները սիրով յանձն առնել կուտայ , թէպէտ և այն հայրենիքը ազգ չէ :

Դտալիոյ և կամ Դերմանիոյ մէջ ուրիշ տեսարան կը տեսնես , այնպիսի մարդիկ որ այլ և այլ օրէնքներու տակ են , որով զանազան ժողովուրդներ ալ ձեւացած են ու նաև երբեմն իրարու դէմ պատերազմելու կը ստիպուին . և սակայն ամէնքն ալ նոյն լեզուն կը խօսին կամ գէթ կը գրեն , նոյն նախա-

Հարց պատիւ ու մեծարանք կուտան , նցն գրականութեան վրայ կը պարծենան . իրենց ախորժակները նման են , իրարու բարեկամութեանը , ներողամը տութեանը և քաջալերութեանցը կարօտ են : Իս պատճառներով իրարու վրայ աւելի սէր կ'ունենան , ու ազնիւ հակառակութիւն մը կը մտնէ մէջերնին մէկմէկ անցնելու :

Հայրենեաց սէրը միշտ ազնուական զգացմունք է , հայրենիքը մեծ երկիր եղեր է՝ պատիկ երկիր եղեր է : Ո՞ւկ ազգ մը չկայ որ իրեն յատուկ պարծանք ները չունենայ . իշխաններ որ իր մեծութեանը պատճառ եղած են շատ կամ քիչ , երեւելի պատմական դիպուածներ , բարեկարգութեան օրէնքներ , անուանի քաղաքներ , ընդհանուր բնաւորութեանը մէջ տիրող գովելի յատկութիւներ , քաջութեամբ՝ քաղաքագիտութեամբ՝ ձարտարութեամբ . ու գիտութեամբ պայծառացած մարդիկ : Ի՞նոր համար է որ ամէն մարդ ալ շատ պատճառ ունի աւելի կերպով մը սիրելու իր գաւառը , իր քաղաքը , իր գեղը :

Օ գուշալի բանն աս է որ հայրենասիրութիւնը թէ ընդարձակ առմունքով և թէ ամփոփ նշանակութեամբ՝ չկարծուի թէ աս կամ ան երկրին մէջ ծնած ըլլալուն վրայ թեթեամտութեամբ հպարտանալն է , և անով ուրիշ ազգաց գէմատելութիւն ունենալն է : Ածծի , նախանձու , կատաղի հայրենասիրութիւնը առաքինութիւն չէ , մոլութիւն է :

Գ. Ա. Թ.

ԴՆՄԱՐԻՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐ :

ԿՐԱՒՑԸՆ է ազնիւ զգացմամբ մէր հայրենիքը սիրելու համար պէտք է որ ամէն բանէ առաջ մենք զմեղ այնպիսի անձինք ընենք որ հայրենիքնիս չամըչնայ՝ այլ պարծի մեր վրայ : Իսրեապաշտութիւնն ու բարի վարդը ծաղը ընել ու միանգամայն ինչպէս որ պէտք է հայրենասիր ըլլալը կարելի բան չէ , ինչ-

պէս կարելի չէ որ մէկը իր ամուսնոյն վրայ լաւ համարում ու սէր ունենայ , և միանգամայն չկարծէ թէ պարտական է նաև հաւատարիմ ըլլալ անոր :

Ով որ աստուածպաշտութիւնը , ամուսնական սրբութիւնը , վայելը ութիւնը , արդարութիւնը ուսքի տակ կ'առնէ , ու հայրէնին հայրէնին կը կանչէ , մի հաւատար անոր : Ի՞նպիսին կեղծաւոր հայրենասէր է , այնպիսին ամենավասակար քաղաքացի է :

Ճշմարիտ հայրենասէր՝ առաքինի մարդն է միայն , այն մարդն որ իր ամէն պարտքերն ալ կը ձննանայ ու կը սիրէ , և անոնք լաւ կատարելու կ'աշխատի :

Ի՞նպիսին ոչ մեծամեծաց շողոքորթներուն հետ կը միաբանի , և ոչ այն չարամիտներուն հետ որ ամէն տեսակ իշխանութեան թշնամի են . վասն զիթէ վատութիւնը և թէ աներեսութիւնը մէյմէկ ծայրայեղարիքներ են :

Ի՞նպիսին թէ որ զինուորական կամ քաղաքական պաշտօնի մը մէջ է , իր վախճանը հարատութիւն զիզել չէ , հապա իր գլխաւորին ու ժողովրդեան պատիւն ու յաջողութիւնը աւելցընել :

Ծիէ որ սոսկական քաղաքացի մըն է , իր մեծին ու ազգին պատուոյն ու յաջողութեանը նոյնպէս բոլոր սրտանց կը փափաքի , ու բան մը ըներ որ անոնց հակառակ ըլլայ , հապա ամէն ձեռքէն եկածը կընէ որ ինքն ալ գործակից ըլլայ այն աղէկութիւններուն :

Կիտէ այնպիսին որ ամէն ընկերութեանց մէջ ալ զեղծմունքներ կան , և կը փափաքի որ հետզհետէ շտկուին . բայց կը սոսկայ այն կատաղութենէն որով մէկը՝ զանոնք շտկեմըսելով՝ յափշտակութեան ու արիւնարթու վրէժինդրութեան ձեռք զարնէ . վասն զիասոնք ուրիշ ամէն վեղծմունքներէն ալ աւելի սարսափելի ու վնասակար են :

Ի՞նպիսին քաղաքական կոփմերու ոչ կը փափաքի և ոչ պատճառ կ'ըլլայ . մանաւանդ թէ օրինակովն ալ խօսքով ալ կը նայի որ որչափ կրնայ չափաւորէ ուրիշներուն չափազանց եռանդը , և հաշտութեան ու խաղաղութեան յոր-

դորէ : Հեղ է միշտ գառնուկի մը պէս . | պատերազմի , ու կամ կը յաղթէ կամ
և միայն երբոր իր հայրենիքը վտանգի | կը մեռնի :

մէջ ըլլայ և պաշտպանութեան կարօ- | ՓԵԼԱՔՈՅ

տի , ան ատեն առիւծ կը դառնայ , կը

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՔՆԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ

Թ.

Ի ԳԱՅՆԱԳՈՒՅՆ ՀՅԱՀԱՆՈՒՄ ՈՇԽՉԱ :

Օ բնա արդիւնատիպ վայելքատիպ կային
Ուկը 'ի սիրայէ քաղցրաշընչեալ օդոյն .
Ը իշ նարդիսայ լի քաղցրահամբոյր ըրթանց ,
Ը ար մարգարտազարդ լուսասպիտակ երամ .
Խոսկ խոպ խոպոպեն վայր վայրենի ջոկիցն ,
Խորկուց ինսձորոց նշգարենի ոստոց .
Հոյլ մանրակոտոր արմաւենեաց ողկոյզն ,
Ո՞ի առ մի ընթաց երթեւեկեալ գային .
Խ նաւակատիս Հերովդիայ ծնընդեանն ,
Ը տապ հրաւեր տըւեալ համայնազնեան : ռամկին :

Ո՞եղմիկ շարժելով յայս կոյս և յայն նայէր
Հովվածըփելին իւր մահաբեր աչօքն .
Կայթել՝ կաքաւեր թըմքկահարիկ աղջիկն .
Պագշտ պակուցեալ Հերովդիաս աղքայ .
Երդ ինդրեա յինէն , հրապարակաւ ասեմ
Օ փառս իմոյ կենաց , ըզկէսըն տաց ես քեղ .
Խփատեալ 'ի մօրէն յառաջագոյն աղջիկն
Երթ իննդրեա ըզգլուխըն Հյովհաննու պարգև :

Ո՞ւտեալ փութապէս առ թագաւորն աղջիկն
Պարգևըս իննդրէր տալ զանարատ ըզգլուխն :

Ե ըւեալ տըրտըմէր Հերովդիա աղքայն ,
Խոժոռ հրամայեաց զանապական ըզգանձն ,
Օ այն մարգարէին մեծին 'ի ծնունդս կանանց
Օ այն կարապետին յառաջընթաց Ճոխին :

Ա ն էջ 'ի դըժոխըս ճրագաջահ պայծառ
Ո յս ծագեաց որ անդ նընթեցելոց սրբոց :

Ո՞ւտեալ 'ի դըժոխս աւետարանեաց՝ ըզտէրն .
“ Տէր յաղթեաց մահու՝ իւր նըշանաւ խալին . . .
Երդ օրհնեալ է Հայրն և համագոյ Արդին ,
Հոդին ճշմարիտ , այժմ յաւիտեանս . ամէն :

Ե յս տաղիս ոձն որ յատուկ հայկական է՝ “ Արեկացւոյն հարազատ կ'երևայ
թէպէտ և ոտանաւորին չափովը տարբերի իր ուրիշ տաղերէն : Խակ նիւթը որ

1 ԱՅԼ գը . համենազեան :

2 Կաքել :

3 Մերոց :

4 Ի դըժոխըս քարոզեաց :